




Հ. ՎԱՐԳՄԱՆ Վ. ՀԱՅՈՒՆԻ

(10 ՅՈՒՆԻՍ 1870 — 8 ՅՈՒՆԻՍ 1944)

Տարույս Յունիս 8ի արշալոյսին դէմ՝ Վենետիկ քաղաքի հասարակաց հիւանդանոցին մէջ իր մահկանացուն կը կնքէր



Միտիթարեան Ուխտիս երէց միաբաններէն Հ. Վարդան Վ. Հայունի՝ իր 74 տարեկանը հազիւ լրացուցած :

Ողբ. Հայրը որ իր ամբողջ կեանքն անցուցած էր քաջատղջ՝ շնորհիւ իր մարմնական ընտիր կազմին եւ կանոնաւոր ու բարեխառն ապրելակերպին, վերջին ամիսներուն սկսած էր կրել կոկորդի անհանգստութիւն մը որ հետզհետէ ծանրացաւ եւ զինքն ստիպեց — բժիշկներու խորհուրդին վրայ — հիւանդանոց քաշուիլ անմիջական ազդու դարմանումի համար (Մայիս 28) : Ծառ չանցած՝ յայտնուեցաւ որ սիրելի Հայրը վարակուած էր Pemphygus անբուժելի հիւանդութեամբ՝ որ թունաւորած էր անոր արիւնը եւ ասոր համար իսկ ի դերեւ ելան բժիշկներու դարմանն եւ հոգեկից Հայրե-

րու գուրգուրոտ խնամքները :

Անողորբելի ախտը թէպէտեւ վէրքերով վարակած էր հիւանդին երեսն ու բերանը ու մինչեւ գրեթէ անճանաչելի դարձնելով զանիկա իր վերջին օրերուն, տառապեցընելով զինքը յարատեւ ցաւով ու ջերմով, սակայն նա Յորի համբերութեամբ — ինչպէս ինքն իսկ կ'ըսէր — եւ սուրբի մը համակամութեամբ կը տանէր իր դառն ցաւերուն՝ բժիշկներուն, հիւանդապահներուն եւ խնամող մայրապետներու եւ բոլոր ծանօթ ու բարեկամ այցելուներու ցաւ եւ զմայլում պատճառելով միանգամայն :

Ողբ.ին մեծագոյն սիրտանքն էր իր միաբանակիցներու շարունակական փոխն ի փոխ այցելութիւնը վանքէն : Իր անկողնին քով փութացին հեռուէն Ուխտիս Աբբահայրը, Ընդհ. Աթոռակալը եւ երիցագոյն Հայրեր որ պատերազմին հետեւանքով քաղաքէս հեռու կը մնային, ինչպէս եւ ուրիշ Հայրեր՝ մատուցանելու անոր հայրական եւ եղբայրական սիրտանք եւ քաջալերութիւն :

Հոգևով անխռով, մտքով պայծառ, զգալով իր մօտալուտ մահը՝ նա ինքնին թախանձեց եւ ջերմ սիրով ընդունեցաւ սուրբ Խորհուրդները, ինքնին թելադրեց բառ առ բառ սրտառուջ նամակներ՝ ուղղուած հեռաւոր ու մօտաւոր սիրելիներու, զեկուցանելով անոնց՝ թէ այլեւս հասած էր իր ժամը թուշելու առ Աստուած եւ անոնց հետ ժամադրութիւն կը դնէր երկնքի երանութեան մէջ, յանձնարարելով նուիրագործել իրենց կեանքը Աստուծոյ եւ ընկերին օգտին համար՝ ինչպէս ինք ջանացած էր ընել :

Աւելորդ է ըսել թէ կարելի չէր առանց յուզումի լսել եւ արձանագրել անոր հրաժեշտի այդ խօսքերը, ինչպէս իր սիրոյ եւ երախտագիտութեան խորին արտայայտութիւնները հանդէպ իր Միաբանութեան՝ թէ անոր կը պարտէր իր բովանդակ կրթութիւնը, հոգւոյն երջանկութիւնը եւ հազար ու մէկ բարիքներ եւ այն դրական վաստակները զոր կրցած էր ընել յօգուտ ազգին. եւ վերջապէս իր խոնարհ հայցուածը ներողամտութեան իրեն հանդէպ՝ իր մեծէն ու իր միաբաններէն : Եւ ահա այդ էր որ ամենուս վրայ թողուց անջնջելի խոր տըպաւորութիւն, եւ նախանձելի դարձաւ ամենուս ունենալ նման մահ մը «Մահ իմացեալ՝ անմահութիւն» :

Յունիս 10ի առաւօտեան Ս. Ղազարու ողբական զանգակը կ'իմացնէր թէ վանք կը հասնէր հանդուցեալին մարմինը. ու հոն, յետ տաճարին մէջ կատարելու պատարագը եւ յուղարկաւորութեան պաշտօնը, սգաւոր թափօրը մեր միաբաններուն եւ հայ եւ օտար բարեկամներու կ'ուղղուէր դէպի հանգստարանը մեր Հայրերուն՝ թաղմանական «Դատեալ»ի ծանրաթախիծ ու վսեմ հանդիսաւորութեամբ : Սգաւոր միաբաններուս հետ արցունքոտ աչքեր եւ հեծկտանքը կար շատերու. իր հոգեգաւակներէն էին անոնք մօտաւոր Լիտոյ կղզիէն՝ որոնք այնքան հոգեւոր խնամք եւ բարի խորհուրդ լսած էին հանդուցեալէն խոստովանութեան ատեանին մէջ :

Ծաղկեպսակներուն մէջ, որոնք հանդուցեալին դադաղը կը սփռէին՝ նշմարեցինք իր յոյժ սիրեցեալ Ալէմշահ ընտանիքինը (Փարիզ), զոր աշխարհաւեր պատերազմը հեռու կը պահէր սիրոյ վերջին տրիտուրը հատուցանելու միտիթարութենէն իսկ զըրկելով : Ուրիշ պսակ մը Լիտոյ բնակող Պապայեան բարեկամ ընտանիքին անունը կը կրէր : Անոնց եւ բոլոր հեռաւոր ու մօտաւոր սգակիցներուն՝ որոնք իրենց սիրոյ եւ ցաւի արտայայտութեամբ ուղեցին միտիթարութեան բաժինը բերել Միաբանութեանս՝ յատկապէս շնորհակալ ենք :

Վերջին անգամ մ'ալ հնչեց մահուան զանգակը, ու զօղանջը հատկաւ ու բեկ-

բեկ՝ մեկնեցաւ Ս. Ղազարէն ու սգաւոր լրճակին վրայէն թեւելով հեռացաւ մինչեւ անձանօթ ափեր՝ պատմելու սիրելիներու թէ այլեւս կնքուած է շիրիմը Հ. Վարդան Վ. Հայունիի. ու նա հանգչած Ալիշանի եւ միւս բազմերախտ հոգեկից Հայրերու կարգին՝ կը սպասէ արդարներու յոյսով փառաւոր յարութեան եւ անմահական երանութեան :

Աշուշտ հարկ էր հոս եւ նաեւ մեր պարտքը՝ յարգելի ընթերցողներուն ներկայացրնել պատկառելի Միտիթարեանին եւ զիտնականին կեանքն ու գործը՝ եթէ արդէն կատարուած չըլլար ան թերթիս յարգելի խմբագիր Հ. Մեսրոպ Ճանաչեանի կողմէն՝ առիթովը հանդուցեալին քահանայութեան յիսնամեայ յօրելեանին՝ ասկէ երկու տարի առաջ, «Բաղմավէպ»ի էջերուն մէջ⁽¹⁾ :

Պարտք կը զգանք սակայն աւելցնել հոս՝ թէ ողբ. Հօր գործերուն մէջ, իր սրտին շատ մօտիկ էր կարեւոր ուսումնասիրութիւնը Ժամագրքին՝ որուն ձեռնարկած էր վերջին տարիներու ընթացքին՝ Պատարագաւատոյցի քննական ուսումնասիրութեան հրատարակութենէն վերջ (1936). ու այդ գործն է որ դժբախտաբար կը մնայ անաւարտ՝ ի մեծ ցաւ հանդուցեալին սրտին, ինչպէս կրկին ու կրկին յայտնեց իր օրհասական ժամերուն եւ որպէս կտակ յանձնարարեց աւարտել զայն :

Հազիւ երկու տարի առաջ էր որ հանդիսաւոր կերպով տօնելով ողբ.ին յիսնամեայ քահանայութեան եւ անոր հետ դրական գործունէութեան յօրելեանը, մեծ յոյսերով կ'օրորուէինք անկասկած՝ թէ նա զեռ շատ մը կարեւոր նոր երկեր պիտի տար մեզի իր մասնագիտական հմտութեան բովէն եւ հաւաքած զբիւրներէն : Աւա՛ղ,

¹ Տե՛ս «Քահանայական յիսնամեայ յօրելեան Հ. Վարդան Հայունի Վ.ին». «Բաղմավէպ», Յունուար-Դեկտեմբեր միացեալ թիւ 1942, էջ 73-78 :

ուրիշ է եղեր անոր մասին Աստուծոյ ան-
քննելի կարգադրութիւնը, որուն առջեւ եր-
կեղածօրէն խոնարհած՝ ի սրտէ կը հայ-
ցենք սիրելի հանգուցեալին համար արդար-
ներու վարձքն ու փառքը:

Ողբ-ը, ինչպէս ծանօթ է, թէպէտ իր
վանական կեանքին կէս դարու ընթացքին
կատարած է զանազան պաշտօններ վարչա-
կան՝ որպէս Ընդհանուր Ատենադպիր եւ
Սորճրդական անդամ (Առաջիկայ) Մխիթ.
Ուխտիս Կեդրոնական Վարչութեան մէջ,
եւ որպէս դաստիարակ երկար տարիներ
վարած է Ուսուցչական եւ Տեսչական պաշ-
տօններ մեր Վարժարաններուն մէջ՝ Կ. Պո-
լիս եւ Վենետիկ, սակայն իր մէջ բուն
անձը կը յայտնուէր որպէս տեսական եւ
այդ էր որ զինքը կը մղէր անխոնջ նուիր-
ումով յարելու եւ փարելու զբական աս-
պարէզին. եւ Միաբանութեանս վարիչներն
ալ նկատելով անոր մէջ այդ բերումը եւ
նախասիրութիւնը ու միանգամայն ազգիս
օգուտը, սիրով տրամադրած են անոր ժա-
մանակ եւ միջոցներ այդ նպատակին յար-
մար. եւ այսպէս նա, մանաւանդ վերջին
տասնեակ տարիներուն, զբեթէ ամբողջա-
պէս զբական կեանք մը անցուց իսկապէս
բեղուն: Հայ Կանոնադրութեան ազգիւր-
ներու եւ ժամադրքի ուսումնասիրութեան
հոսեւէն էր նա՝ երբ վրայ հասաւ անողոր
հիւանդութիւնը. եւ ինք վախճանեցաւ զրի-
չը ձեռքին, թողլով իր ետին լուսաշող հետ-
քը ժիր, տոկուն ու կանոնաւոր աշխատո-
ղի, որով յաջողեցաւ նա բանալ զբեթէ նոր
ու անկոխ ուղին հայ Հնախօսութեան մաս-
նաճիւղին, որ իրեն արժեց այնքան քր-
տինք, զոհողութիւն, եւ անդադար քննու-
թիւն՝ վերակառուցանելու համար մեր սըր-
բազան ու արտաքին քաղաքակրթութեան
հին պատմութիւնը:

Եւ այսպէս հետզհետէ տուաւ նա պատ-
կանելի գործեր, ինչպէս «Երգմունք հին
Հայոց մէջ» (1910), «Ճաշեր եւ խնձոյք

հին Հայաստանի մէջ» (1912), «Դաստիա-
րակութիւնն հին Հայոց քով» (1923),
«Պատմութիւն հին հայ տարազին» (1924),
«Հայուն հին պատմութեան առջեւ» (1936),
եւ զեւ զանազան կարեւոր երկեր նոյն մաս-
նաճիւղին վերաբերեալ, որուն յարած էր
քասներորդ դարու մուտքին՝ շեղելով մա-
տենադրական – լեզուական ուղիէն: Այս
ուղղութեամբ եւս, երկրորդական զծով սա-
կայն, ողբ-ը տուաւ զանազան գործեր
իր յատուկ անձնական ծրագրով եւ ըմբո-
նումով՝ որոնց մասին հոս տեղը չէ ան-
դրադառնալ կամ քննել. բաւ է միայն ակ-
նարկել, օր. իր «Ուղղադրութիւն եւ առո-
զանութիւն հայենէնի» (1933) ուր ինք
զրարարի լոյսէն եւ գեղեցկութենէն շլա-
ցած՝ աշխարհաբարի մասին իր տեսու-
թեամբ մնաց պատնէշին վրայ այն պայ-
քարին զոր զրարարեանները, Գուրգէն –
Գարապազ եւ նմաններ մղեցին: Հարկ է ը-
սել թէ դժբախտաբար անոնց նկատողու-
թենէն վրիպեցաւ աշխարհաբարի հողին եւ
ուղին՝ ուսկից կատարեց մեր նոր բար-
բառը իր վերելքը եւ հասաւ հուսկ դասա-
կան ձեւի ու գեղեցկութեան:

Ողբ. Հ. Վարդան Վ. սակայն իր մաս-
նագիտութեամբ է որ կ'անմահանայ մեծ
Մխիթարեաններու կարգին ու իր անունն
եւ փառքը կը կապէ յաւերժօրէն Հայկա-
կան Հնախօսութեան հետ, այդ զծին վրայ
կատարած իր բազմաթիւ երկերով, ինչ-
պէս վերեւ ակնարկեցինք:

Երբ այս հակիրճ տողերը կ'արձանա-
զրենք ողբացեալի անմեռ յիշատակին, կը
խոնարհինք անոր շիրմին առջեւ եւ կը
հայցենք կրկին իրեն հողուոյն յաւիտենա-
կան երանութիւն լոյսի եւ խաղաղութեան
հայրենիքին մէջ, անջինջ պահելով մեր
յիշողութեան մէջ եւ մեր սրտին՝ բացա-
ռիկ օրինակը իր զբասէր մեծ վաստակա-
ւորի եւ արի ու համբերող մեծ հոգիի:

Հ. ԵՂԻԱ ՓԷՁԻԿԵԱՆ



ԱՐԵՂԱՀԱՅ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՈՒՌՀԱՅԻ
ՔՈՒՂՔ
ԱՌ ՔՐԻՍՏՈՆԵԱՅՍ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՐՍԻՑ
ՎԱՍՆ ՀԱԻԱՏՈՑ
 ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԱՑ ԵՒ Ի ԼԱՏԻՆ ԼԵԶՈՒ ԹԱՐԳՄԱՆԵԱՑ
Հ. ՅՈՎՀԱՆՆԷՍ Ք. Ա. ԹՈՐՈՍԵԱՆ
 ՄԻԱՆՁԵ ՄԻԻԹԱՐԵԱՆ
 Էջ 80 — ԳԻՆԵ Է՝ 2,85 ՋՈՒՌՑ. ՅՐ.

AITHALLAE EPISCOPI EDESSENI
EPISTOLA
AD CHRISTIANOS IN PERSARUM REGIONE
DE FIDE

::: **La Messa (Letta) in Rito Armeno** :::
 Tradotta in Italiano Prezzo Lire 4

Հ. Կ. ՏԷՐ ՍՈՂՈՎԵԱՆ

Հ Ա Յ Կ Ա Յ Ս Ե Ր Ք
Բ Ի Ի Ջ Ա Ն Դ Ի Ո Ն Ի

Բ. ՀԱՏՈՐ (Բ. 89.)
 ԳԻՆԵ Է՝ 4 ՋՈՒՌՑ. ՅՐ.

ԸՆԴ ՄԱՄԼՈՎ
ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ
ԱՇԽԱՐՀԱԲԱՐ ՀԱՅԵՐԷՆԻ
 ԹՐԻԵՆՑ՝ Հ. Թ. Վ. ԹՈՄԱՃԱՆ